

ֆրանսուցիք հրատաւրուեցան Ռանքալիի  
համեստութեամբ և իր խօսողի ձիրքերով,  
այնքան մը որ 1953ին Պիոս ՓԲ. իրեն  
կարսինալական գլխանոց շնորհեց և դի-  
նեալիկի Պատրիարք անուանեց:

Հիւրենիկալ մեծերու, — Երբ Պապ եղաւ,  
իրեն Յովհաննէս ԻԳ., ջանաց երեխ ոչ  
որպէս դիւանագէտ, քաղաքագէտ կամ  
զարգացած հայրապետ մը, այլ բարի հո-  
գիւր որ կը պաշտպանէ ճշմարտութիւնն  
ու լաւութիւնը: Վատիկանէն դուրս ելած  
է 139 անգամ, այցելուու համար որբա-  
նոցնիրը, բանտերը, գորպացնիրը և եկե-  
ղեցնիրը: Բաւուկան կանոններ ջնջած է,  
ինչպէս այն՝ որ կ'արգիլէր Ս. Պիտրոսի  
կաթողիկէն այցելութիւնը, անոր յո-  
րակից պարտէդներուն մէջ պապի շրջա-  
գայած միջացին: «Ինչպէս համար պիտի  
արգիլուի մարգելունց զիս դիտել, գայ-  
թեկղեցուցիչ բան մը չեմ ընկը»: ըստծ է:

Յովհաննէս ԻԳ. ուեկիլ պետուկան մե-  
ծեր ընդունած է (32) քան ուրիշ ո և է  
պապ, և պատմական այցելութիւններ ու  
արուած են իրեն — Յոյն Օրթոսոքս թա-  
գառարը, Քէնթըրպղըրիի Արքացիկոպառը  
որպէս հորիւր ասքիններէ ի վեր  
առաջին այցելունները եղան: Իրեն այցելած  
են նոյնպէս Միացեալ Նոհանգներու Ե-  
պիկուուկան Եկեղեցւոյ պետը և Ճա-  
փոննէն Շինթօուկան բարձր կրօնուուր մը:  
Քէնէտիի տիկնոջ ժագէլինի այցելութեան  
ժամանակ, Յովհաննէս ԻԳ. հարցուց իր  
քարառարին թէ ինչպէս պէտք էր զայն  
կաչել, «Տիկին Քէնէտի, ըստու ան, կամ  
ոլորդապէս Տիկին»: Իր անձնական մատե-  
նուկորունին մէջ մինչ կը սպասէր անոր  
ժամանումին, պապը ինքնիրեն կը մըրթ-  
մըրթար «Տիկին Քէնէտի, Տիկին Քէնէտի»,  
և իրը դուռը բացաւեցաւ Միացեալ Նոհ-  
անգաց Նախարարին Տիկնոջ, Պապը սոքի  
ելու, ձեռքը երկարեց և ըստու. «Հրամի-  
ցէք, ժագէլին»:

Մարգերու հած զանգուածին ան առաւ-  
ինչ որ զիտաւթիւնը կամ գիւտնազիտու-  
թիւնը կարող չէին հայթայթել — զգա-  
ցումը իրենց միասնականութեան, որպէս  
մարգեցին ընտանիք: Այս զգացումը  
քրիստոնէական առանգութեան սրաբին  
մէջն է, որու Աստուածը կենդանի է պատ-

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԳԵՂՐԳ ՎՐԴ. ՈՒՐՃԵՑԻ

(Հ. 994 - Տ. 1093)

Յօվհաննէս Արքաւազ Վարդապետի  
կենսագիրը քանի մը կարճ տողերու մէջ  
ամփոփած է անոր մանկութեան և ուսու-  
նողութեան շրջանը, սապէս: Այս ի ման-  
կական տիրու և ի խանձարրոց ըստ որբոյն  
Ամառէլի նուիրեալ Աստուծոյ և կուսու-  
թեան, յարենէ և յարզանդէ քահանացից,  
սնեալ և գաստիարակեալ առ որբասնունդ  
քեռույն իւրոյ ի վահան Հաղպատ, գաւա-  
ռու ի Փառիսոսոյ: Յառաջազոյն տուաւ ի  
վարժու երաժշտական հոգենոր ուսմանց, և  
ապա, յիրեն ման մեծին ի նմա ծածկելոյ  
գանձին, աւանդեցու և յանձն ուրաբաւ ի  
ենուոյն իւրմեն Առանցի վարդապետինն  
(Յիշտ. Չեռազըրաց. Անթիլիսո, էջ 335: Ա. Գ. Արքահամեան, Յովհ. Խմանասէրի  
Մատենագրութիւնը, 1:56, էջ 119):

Արքահամեան նոյնացուցած է Յօվհան-  
նէսի քեռին Առանցի մականունով վարդա-  
պետին հետ (էջ 23) ինչ որ ճիշդ չէ: Յօվ-  
հաննէսի քեռին և Առանցին տարբեր ան-  
ձեր են: Յօվհաննէս նախ կ'ուսունի իր քե-  
ռիին մատ, որ, տեսնելով իր քիսորդիին  
բացուիկ տաղանդը, գոյն կը յանձնէ

մութեան մէջ և կը հրաւիրէ մարգեցին  
ընտանիքը գործակցելու իրեն հետ, ինք-  
զինք կողմէն համար: Եթէ հրաւէրը շի-  
լուսիր աշխարհի մը մէջ որ զոյն է իր  
անձկանութեան և նուածումներու հրազդ-  
րին, սասար պատասխանատուութիւնը  
կ'իյնայ որու չափով քրիստոնէից վրայու-  
Յօվհաննէս ԻԳ. այն կարծիքէն է թէ  
մարգը ազատական համար պէտք է երթաւ  
փնտակ զայն ուր որ է, ոչ թէ սովորէ  
ուր որ հնթաղըրար ան պէտք էր որ  
ըլլոր:

Հայացուց

ՅԱՎԱԼԻ. ՎՐԴ. ՄԱՄԲՈՒԿ

Աւոճեցի վարդապետին . որուն առաջնորդութեամբ պատահնեն Յօվհաննէս պիտի կրնար աւելի լու վարդանալ :

Ազ էր այդ Աւոճեցի վարդապետը : Անոր մասին արժէքաւոր տեղեկութիւններ աւանդած է մեզի Մատթէոս Աւոճայեցի , զրելով . Աս էր լուսաւորիչ տան Հայոց և աղքիւր մշտիջնարուղին վատկաց և լիզու հրեցէն հրավի ներկեալ : Աս ուսմամբ ասսու ածային վարդապետութեամբն վարդապետաց գարեւելից աշխարհն . զի լցեալ էր տառաւածային շնորհօք . և էր հաւասարեալ զիտութեամբն իւրով տառաջին աստուածախօս սուրբ վարդապետացն . ասեմ Գրիգորի Աստուածաբանի և Յօվհաննու Ասկերերանի , Բարոզի և այլոց նշանեաց սոցա : Աս սքանչելի վարուք կատարեաց զբնիւց իւր , և էր ամաց հարթարից . և թաղեցաւի մեծ յանապատն ի Կարմիջաձոր , մօս ի զերեզմանն Ասմուէլի վարդապետին և ետաչկայ՝ որ էր երաժիշտ ի վերաբ ձայնաւոր եղանակաց . և եղե սուկ ամենայն երկիւղածաց Աստուածոյ , զի զրկեալ եղեն յայնպիսի լուսաւոր վարդապետէն : (Տարերւուազէմ , էջ 295-6):

Աւելի կանուխ մենք կը տեսնենք Աւոճեցին , Աւելեցի կոչումով , չ . 1066ին , ծագկող երեսելի հայ վարդապետներու շարքին (Աւոճայեցի , էջ 215) . Աւոճայեցին հրատարակողը յատուկ անուններու ցանկին մէջ Գէորգ Աւելեցի և Գէորգ Աւոճեցի զատ զատ նշանակած է , ինչ որ սխուլ է . երկուքին մինենոյն անձն ըլլալուն ոչ մէկ կասկած :

Գէորգ Վրդ . Աւոճեցիի մահը լիշտառակած է նաև Վարդան պատմիչ , 1091 թուականին տակ , կոչելով զինքը «Ասուրը և մեծ զիտնականն Գէորգ Վարդապետն Հայոց» (Տար Վենետիկ , 1862 , էջ 107) . Հրատարակիչը ծանօթութեամբ մը կը ճշգէ թէ յիշեալ «Գէորգը մեծ զիտնական ոչ է Մեղրին , այլ Աւոճեցին» : Մ . Աւոճայեցիի համաձայն , Գ . Աւոճեցին վախճանած է Հայոց Շին (1093) թուին :

Վերե մէջքերուած հատուածին մէջ Աւոճայեցին կը վկայէր թէ Աւոճեցին իր զիտութեամբ կը հաւասարէր տառաջին աստուածաբան սուրբ վարդապետներուն՝ Գրիգոր Աստուածաբանի , Յօվհան Ասկերերանի

և Յարուեղի : Այս վկայութեան պատշաճութեամբ մը կը կազմէ Կիրակոս պատմիչը և նկատողութիւնը Յօվհ . Մարկոսաց մասին . անորու բանքն ամենայն իմաստու սիրական սճով է , որպէս զԵրիզորի Ան Տուածաբանին , և ոչ զեղչուկո (Տար . ՎԼ Նետիկ , 1865 , էջ 64) :

\* \*

Այս առթիւ կ'արժէ անզրագառնալ Արքաւոց Վարդապետի ծննդագայրի խնդրին : Արեգեան կը յայտնէ թէ սղես բացատրութեան կարօտ է Յանձ Յօվհաննէ : Մարկուսաց Վարդապետի որ տեղացի լինելը (Հայոց Հին Գրակ . Պատմ . , Բ . Գիրք 1916 , էջ 533) : Այս մասին մեր հարցամութիւնը փոքր չափով մը կը զռնացնի Վանական Վարդապետին նախառառ պատմախանը , ըստ որում Յօվհ . Արկ . Վարդապետի (ծննդ) զիւզն է Մանձար (Յուցակ Զեռապրաց Երաւագէմի) , Ե . Հայուր 1960 , էջ 134) :

Աշխափում : Մարկուսաց Վրդ . ծննդ է Փայտան գաւառի Մանձար զիւզը : Ասումը ստացած է Հազրատի մէջ , նախ իր քեսին և տպա մեծ զիտնական Աւոճեցի Գէորգ Վարդապետի ձեռքին տակ :

Ե . ԵՊԱ . ԵՐԱՎՈՒԱԾՈՒՅՆ

